

ԵՐԵԿՈՐԻՆ ԽՈՐՀՐԳԱԾՈՒԹԻՒՆ ՅԱՂԱԳՍ ՄԵԾՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ

ՅԵՐԵԻԵԼ ՄԵԾԻ ՀԻՍՒՍԱՅԻՆ ԱՐՇԱԼՈՒՍՈՅ.

Ըզգէմքս իւր ըսքողէ տիւ,
 Ըզգաշտորայս ծածկեաց գիշեր,
 Կալաւ զլերինքս սեաւ ըստուեր,
 Նըշոյլքն ի մէնջ գնացին ի բաց.
 Բացան անդունդք աստեղալից,
 Աստեղքն անթիւ, անդունդք անծայր:

Զերգ խուն աւազ յալիս ծովու,
 Զերգ կայծ փոքրիկ յաւէժ սառոյց,
 Զերգ շամանդաղ յուժգին մըրրիկ,
 Իբր ըզփետուր ի հուր վայրագ,
 Այնպէս եւ ես յանդունդս ի սոյն
 Անհետ լինիմ խոնջ ի խորհուրդ:

Զայնք իմաստնոց գոչեն առ մեզ,
 Անդ բազմազգի են խուռն աշխարհք,
 Անդէն անթիւ վառին արփիք,
 Ազգք եւ ազինք, դարուց շըրջանք.
 Ի փառս միոյն աստուածութեան
 Անդ մեծազօր տիրէ ընութիւն:

Այլ ո՛վ ընութիւն, ո՛ւր քոյդ օրէնք,
 Ի՞բր այդ ի կայս կէս գիշերոյ.
 Մի անդ արփին զիւրն արկ աթուռ,
 Մի սառն ծովք ջո՛ւր արծակեն.
 Ահա ծածկէ զմեզ բոց ցըրտին,
 Ահա յերկրի տիւ գիշերայն:

Ո՛վ դուք, ոյց սուր ահանողիք
 Յառին ի գիր վեհ իրաւանց,
 Որոց եւ դոյզն իրաց նըշան
 Յայանէ զօրէնս էից համայն, —
 Զուղիս դիտէք աստեղց մոլար,
 Գողէք էրո՛ւմ այս մեր խուճապ:

Զինչ գիշերի փայլ արծակէ,
 Զինչ ընդ եթեր ցայտէ բոց նուրբ,
 Զիւրդ փայլակն առանց ամպոց
 Յերկրէ սրանայ մինչ ի զենիթ.
 Ի՞բր իցէ հնար զի ցուրտ շոգի
 Արկցէ հըրգեհ ի ձմերայնի:

Անդ մըրցի մէգ թանձր ընդ ջըրոյ,
 Կամ թէ արփուոյ փայլեն նըշոյլք
 Հակեալք առ մեզ ընդ խիտ ոլորտ.
 Կամ ջուրց խըռով կատարք վառին,
 Կամ սիւգ ի ծով ոչ եւս շընչէ,
 Վէտ վէտ ծըփին ալիք յեթեր:

Յոյժ կեղակարծ է պատասխան
 Զոր ըզվայրաց տայք մօտաւոր.
 Արգ ասացէք զաշխարհիս չափ,
 Զինչ զաստեղօք իցէ մանուճք.
 Զէից սահման դուք ոչ գիտէք,
 Աղէ գողէք զի մեծ է Տէր:

